

Թ Օ Ս Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԵՍ ՇԱԲԱՓԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲԱՐԱՅԱԿՈՆ ԵՒ 0.29.0.316

Թիւ 40

1888

Յունիս 11

ԿՐՈՆԱԿԱՆ

ՃԱՇՈՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍ ՅՈՎՀԱՆՆՈՒ

ԺԴ. 25—31:

«Զայս խօսեցայ ընդ ձեզ, մինչ առ ձեզս եմ, իսկ մխիթարիչն ՀՈ-
ԴԻՆ ՍՈՒԻՐԲԻ՝ զոր առաքեցէ Հայր յանուն իմ, նա ուսուցէ ձեզ զա-
մենայն եւ լիշեցուցէ զամենայն, որ ինչ ասացի ձեզ ու:

Տէր Յիսուսի այն վերջին խօսքերն՝ զոր խօսեցաւ իւր
Մատնութեան գիշերը, կարելի չէ մի առ մի մեկնութեան
ենթարկել, առանց երկարապատում լինելու: Ի՞նչ վսեմու-
թիւն բարոյականի, ինչ գերագոյն թորիչ ամենաբարձր իմաս-
տութեան: Ոչ մէկ մարդարէ, ոչ մէկ օրէնսդիր կամ իմաս-
տուն այսքան ուղիղ, այսքան անաշառ մի բարոյական վար-
դապետութիւն կարող եղած են քարոզել եւ հոչակել ընդ
տիեզերս: Այո՛, այս վարդապետութիւնն էր ի վեր անդր
քան զկար մնաց մարդկային, եւ նոյն իսկ Առաքեալք տա-
կաւին անկարող էին ըմբռնել, ուստի Յիսուս սլէտք կը տես-
նէ եւ կը խոստանայ իսկ, թէ «Մխիթարիչն ՀՈԳԻՆ ՍՈՒԻՐԲԻ՝
զոր առաքեցէ Հայր յանուն իմ, նա ուսուցէ ձեզ զամե-

նայն եւ յիշեցուացէ զամենայն որ ինչ ասացի ձեզ» : Մինչեւ ցայժմ տէր Յիսուս կը խօսէր առ Առաքեալս, ուրիշ մը եւս պէտք էր — ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ — որ խօսէր յԱռաքեալսն, որպէսզի սոքա նոր իմն ուժով ԽՍԿԱՊէՍ քարոզ հանդիսանային թանին կենաց :

Յետոյ Յիսուս կը չնորհէ իւր խաղաղութիւնը, « Զխաղաղութիւն զիմ տամ ձեզ, ոչ որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ» : Ի՞նչ էր այս խաղաղութիւնն . — այս այն խաղաղութիւնն էր, զոր Քրիստոս միայն կարող էր տալ աշխարհի, խաղաղութիւնն հոգեւոր, որ չպիտի վրդովուէր ոչ աշխարհային բնական արկածներէ, ոչ մարդկային բուռն կրից փոթորիկներէ եւ ոչ պատերազմաշունչ բերաններէ : Այս անվրդով խաղաղութիւնը յաւիսեան պիտի տիրէր նոցա սրտին, որք հաւատով ի Քրիստոս Յիսուս՝ այլ եւս անվախ եւ անխռով պիտի լինէին չարէն — աշխարհի փորձութենէն :

Յիսուս որքան որ կը խօսի թէ մեկնելու վրայ է, եւ այսպէս ի սուգ տիրութեան կը համակէ իւր աշակերտները, այլ սակայն նաեւ կը յուսագրէ, « Եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր՝ զի ես առ Հայր երթամ» : Յիսուս պիտի երթայր առ Հայր, որպէսզի իջնէր Մխիթարիչը, իջն' ը Հոգին Սուրբ, ի կատար ածելու համար փրկութեան մեծ խորհուրդն ի ձեռն Առաքելց սրբոց :

Վերջապէս տէր Յիսուս կը կնքէ իւր խօսքը . « Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ, գայ իշխան աշխարհիս այսորիկ եւ յիս ինչ ոչ գտանէ » : Ահաւոր ժամերն հասնելու վրայ էին, ի Գողգոթա կը պատրաստուէր մահու խաչը, այլ եւս խօսելու ժամը չէր, աշխարհի իշխանը — Սատանան — պիտի հասնէր, այլ սակայն բան մը բնաւ պիտի չգտնէր յանձին Յիսուսի, զի անմեղ էր կատարելապէս, զի չունէր եւ ոչ մի բիծ մեղաց, արժանի դատապարտութեան, ուստի համարձակօրէն խօսեցաւ իւր աշակերտաց . « Թէ սիրեմ զՀայր, եւ որպէս պատուիրեաց ինձ Հայր, այնպէս առնեմ. օն, արիք, գնասուք ասոի » :

4.

ՀՈԳԵԳԱԼՈՒՏ

Մատաթիայի ընտրութենէն յետոյ Առաքեալք միաբան
բնակելով կոպասէին անհամբեր գալստեան Հոգւոյն սրբոյ : Յի-
սուն օր անցած էր, յորմէ հետէ Յիսուս յարութիւն առած
էր, այլ սակայն յանուն Յիսուսի քարոզութիւնք չէին լսուեր,
մինչ զի Յիսուսի թշնամիք այլեւս հանդարտած էին, կար-
ծելով թէ մարեցաւ այն կրակը, զոր Յիսուսի յարութեան
լցոս վառած եւ պահ մը հրդեհած էր Երուսաղէմը : Այլեւս
քահանայապետք եւ դպիրք, Փարիսեցիք եւ Սաղուկեցիք
շատ գոհ էին, զի այն համբաւն, թէ Յիսուսի մարմինն իւր
աշակերտները գողացան, եւ թէ Առաքելոց երկիւղածօրէն
լուութիւնն եւ թաքթաքուր առանձնութիւնն բաւական
հանդարտած էին ժողովրդեան մտքերը, այլ սակայն եւ ահա
մեծագոյն իմն նշան, հրաշք անակնկալ. զի «Եղեւ յանկար-
ծակի հնչիւն յերկնից՝ եկեալ իբրեւ սաստիկ հողմոյ եւ ելից
զամենայն տունն՝ յորում նստէին» : Առաքելոց հոգիք կը
խայտան յողջոյն գալստեան Հոգւոյն սրբոյ, հրեղէն լեզու
կ'առնուն, հողեղէն լեզուներու խօսել տալու համար զի՞անն
կենաց : Կը դպրոցի վերստին Երուսաղէմ, կաքանչանան ամե-
նեքին լեզով որ Առաքեալք, այն տգիտ ու վախկոտ Գալի-
լիացիք այլեւայլ լեզուներ կը խօսին եւ անվեհեր քարոզ կը
հանդիսանան ճշմարտութեան, «Եւ ասէին ցմիմեանս. զի՞նչ
կամիցի այս լինել» : Բայց փարատելու համար այս ընդհա-
նուր տպաւորութիւնը, չարամիտ բերաններ կակսին ծաղրե-
լով հծել թէ Առաքեալք գինովցած են :

«Գինովցած, կը դոչէ խոկոյն Պետրոս, ով Խորայելացիք,
այն Յիսուսը, զոր դուք փայտի վրայ գամելով խաչեցիք եւ
մատոնուած կարծեցիք մահուան, Նա խորտակելով մահը,
«Քանզի ոչ էր հնար ըմբոնել Նմա ի նմանէ», յարեաւ եւ
ինքնազօր բարձրացաւ առ Աստուած, եւ «Զաւետիս Հոգւոյն
սրբոյ ընկալեալ ի Հօրէ՝ սփուեաց զայս, զոր դուք խոկ տե-
սանէք եւ լիք» : Յետոյ Պետրոս կը կնքէ իւր խօսքը . «Արդ,
ճշմարտիւ գիտացէ ամենայն տունն Խորայէլի, զի եւ տէր
զեա եւ օծեալ Աստուած արար. զայն Յիսուս՝ զոր դուքն
խաչեցիք» :

Պետրոսի այս ազգու քարոզութեան վրայ իսկոյն 3000 ի չափ անձեր հաւատալով յանուն Յիսուսի Քրիստոսի, մկրտեցան։ Եւ այսպէս Քրիստոնէական Եկեղեցին այսօր իւր յաշթական առաջին քայլն առաւ։

Հայաստաննեայց Եկեղեցին վաղիւ կը տօնէ Հոգեգալստեան տօնը։ Շարականք քաղցրալուր են եւ սրտաշարժ, ծնունդք գրչին Ներսէսի Շնորհալոյ, Հայոց Եկեղեցւոյն մեծահամբաւ այս խօսնակի։ Ի Ս. Պատարագի յետ Առէ կերկի քահանայն երեք անգամ կը դառնայ առ ժողովուրդն, եւ Յ. Ոսկերերանի գիրքն ընթեռնլով կ'ազօթէ առ Հայր Աստուած։

«Հայեաց ի բարձանց ի սրբութենէ քումմէ ի ժողովուրդս քո, որ առաջի կան եւ ակն ունին մեծի ողորմութեան քո։ Առաքեա զբարերար Հոգիդ Սուրբ այսօր ի տաճարս քո եւ ի ժողովեալքս ի սմա, որպէս յայնժամ ի վերնատունն եւ յԱռաքեալսն»։ Յետոյ կը յաւելու։ — Ի՞նչ ձիշդ նկարագիր մեր արդի ազգային վիճակի, եւ ո՞ր անսիրտ Հայն վաղիւ ազօթելու չէ ձայնակցելով քահանային — . «Մի թողուր զմեզ, զի պակասեցան ունայնութեան աւուրք մեր, եւ եղաք նախատինք թշնամեաց, ծաղր եւ այպն ատելեաց մերոց։ Այլ յուսալով յողորմութիւն քո՝ որ յաւուրս յայսմիկ եղեւ, հայցեմք ի քէն բաց մեզ զդուռն ողորմութեան քո»։

Ապա քահանայն կ'ազօթէ առ Որդին Աստուած։

«Առաքեա զՀոգիդ Սուրբ ի միաբան հաւատացեալքս, զի բնակեացի ի մեզ եւ լուսաւորեսցէ լուսով աստուածգիտութեան, եւ առաջնորդեսցէ մեզ ամենայն ճշմարտութեամբ ի պահպանութիւն պատուիրանաց քոյ»։

Ի վերջո կազօթէ նյյն իսկ առ Սուրբ Հոգին Աստուած։

«Եւ արդ՝ Տէր Աստուած մեր, ողորմած եւ մարդասէր, ընկալ զպաղատանս մեր, զոր հայցեմք ի քէն, եւ հանգո զՀոգիս ծառայից քոց՝ ննջեցելոց մերոց, որք եւ լուսաւորեալք հոգեւոր ծննդեամբն քրիստոնեայ անուան արժանաւորեցան հազորդութեամբ Աստուածային մարմնոյ եւ արեանն, հաւատով եւ ուղիղ դաւանութեամբ փոխեցան յաշիարհէս, զորոց եւ զյիշատակն կատարեցաք այսօր յուսով փրկական պատարագիս՝ յաւուր երեւման քո»։

Այսպիսի մեծ տօնի մը որ Եկեղեցին անյիշատակ չժողովր մեր ննջեցեալները, կ'ազօթէ նոցա համար եւ մեր վրայ եւս պարտք կը դնէ, որ ազօթեմք նոցա համար ի ցոյց երախտագիտութեան եւ յաւիտենական սիրոյն, զոր ունիմք առ սէր յիշատակի նոցա:

Վաղիւ յերեկոյի՝ Հայոց եկեղեցին կ'ընթեռնու նաև Ներսէս Լամբրոնացւոյ սքանչելի ճառն, որ նախ ունկնդիր ժողովրդեան ազօթից օժանդակութիւնը կը խնդրէ ուղիղ բացատրելու համար Հոգւոյն Սրբոյ ի վերնատունն գալստեան խորհուրդը:

«Սահմանի ի սիրոյ սրախս բազմանաց նուիրել զբանս աղքատ մոտաց իմոց՝ աւուրս մեծի, հանդանակեցէք տկարութեան իմոց զպարգեւս ազօթից՝ հանդիսացեալ ժողովուրդք»:
Ապա սլանալով հոգւոյն թեւոք ի վեր անդր, կը վարդապետէ կը մեկնարանէ, եւ յետոյ կ'արտասանէ խօսքերու ամենէն վաեմագոյնը, հիանալին եւ պանծալին:

«Մարդիկ ետուն զմարդն՝ Աստուծոյ, եւ Աստուծ ետ զԱստուծ՝ մարդկութեանս: Այս է ատուրեւառութիւն, Աստուծոյ արդարութեան քարոզ»: Հայոց այս մեծ ձարտասանն հետզհետէ նոր թեւեր կ'առնու, կը նկարագրէ Առաքելոց այս նոր փառքը:

«Պետրոս՝ որ ի կափառնայումծնեալ, լսեմք զի ընդ Հռովմայեցւոց լեզուն խորխանակ արշաւէ: Եւ Փիլիպպոս՝ որ ի Բեթսացիդայ Գալիլիացւոց, Արաբացւոց բարբառով զիսօսս իւր յօդէ: Յովհաննէս՝ որ ի Նազարէթ սնեալ, զինուդ կիլիկեցւոց ձայնիւն ցմեղ հարցանէ: Եւ Թովմասու՝ սոքա լսեն, որ յեթովլացւոց լեզուն՝ զմարդարէին բանսն յիշեցուցանէ: Թագէսոսն այն տիմար, տեսէք, որքան վայելուչ մեծաց Հայոց բանիւքն զբանս իւր ասէ: Եւ զիմարթողիմսոսն մանուկ իրը թէ ի Մարս ծնեալ, զնոցին խօսս հնչեցուցանէ»: Ի վերջոյ այս քաջ Հուետորն կը գաւանի թէ Հոգին Սուրբ է կառավարիչ Եկեղեցւոյ, արթուն վերակացու, առաջնորդ հաւատացելոց ի գիտութիւն ճշմարտութեան:

«Եւ որ Եկն, այլ ոչ մեկնեցաւ, այլ մնաց յԵկեղեցի Քրիստոսի, ըստ անսուտ խոստման իւր Փեսայի, որ ասաց «Ընդ ձեզ բնակեցի եւ ընդ ձեզ եղիցի յաւիտեան»: Ա.

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ

—*—

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

Բ. Թէ ինչո՞ւ չարերը երջանիկ են եւ բարիները թշուառ :

Թէսլիտեւ վերը յիշուած պատճառները , այդ դըժուարութեանց ալ պատասխանի ըլլալու բաւական են : Սակայն կը հարցնեմք , ո՞ր աստիճան ճշմարիտ է թէ չարերն երջանիկ են եւ բարիները թշուառ . Աշխարհի մէջ հասարակ եղած դժբաղդութիւնք չարին եւ բարւոյն վերայ անխստիր կը հասնին , իսկ անձնական դժբաղդութիւնք աւելի չարերուն կը պատահին . տեսակ տեսակ հիւանդութիւններ եւ կանխահաս մահեր աւելի անսուակաց կը պատահին : Մարդկային օրէնքներու խստութեանց միշտ չարերն են ենթակայ , բանտք , տուգանք եւայլն նոցա համար են միշտ . դուն ուրեք անմեղներ զոհ կերթան մատնութեան կամ բռնաւորութեան : Ուրեմն ստոյդ չէ թէ չարերն երջանիկ եւ բարեբախտ են քան զբարիները :

Եւ դարձեալ՝ ամէն բարի կարծուածները արդարեւ բարի՞ են : Ո՞հ , ո՞րչափ բուեալ գերեզմաններ կան , որոնց ներսը լի է ապականութեամք , ո՞րչափ անդամ աշխարհի բարի համարածը Աստուծոյ առջեւ ամենամեծ մեղաւոր մի է , եւ անոր համար է որ նորա վերայ ծանրացած է Աստուծոյ ձեռքը : Արդ՝ այսպիսի պարագայի մէջ բարի չէ աստուծային Նախախնամութիւնը որ զայնպիսին յուղղութիւն կը հրաւիրէ :

Եթէ առաջի աչաց ունենամք յաւիտենականութեան մեծ խորհուրդը , յայնժամ կ'ըմբռնեմք թէ ինչո՞ւ չարերը երջանկութեան մէջ կը փափկանան եւ բարիները թշուառութեամք կը առապապին : Արդարութիւն եւ իմաստութիւն է , այն , որ ամբարիշոը երկրիս անցաւոր բարիքը վայելէ , որպէս զի ի հանդերձեալն պատժուի , եւ բարի մարդն որ տառապեցաւ , ընդունի յաւիտենական երջանկութիւնն ի վարձ իւր տառապա-

նաց եւ առաքինութեանց : Մեծատան եւ Ղազարոսի առակին մէջ կը կարդանք Դուկ . ԺԶ · Թէ Աբրահամ պատասխան կու տայ Մեծատան աղաչանքին . « Յիշեան , զի ընկալար անդէն զբարիս քո ՚ի կեանոն քում եւ Ղազարոս նոյնպէս զշարչարանս , արդ սա աստ միսիթարի եւ դու այդր պապակիս» :

Վերջապէս բարիները թշուառ կարծած ժամանակնիս՝ գիտեալու ենք թէ՝ յաւիտենական երջանկութիւնը շահելու համար նմանող լինելու ենք մեր կենարար Փրկչին , որ խաչի եւ մահուան ճանապարհու առաջնորդ եղաւ մեզի , հարկ է նորա վարքը նկարել մեր անձին վերայ . բրաբիոնը ասհմանուած է յաղթողներուն . ոսկին ի բովս կը գտուի . անցեալ կեանքի սխալանքները խաչերով կը քաւուին :

Ուրեմն աշխարհի մէջ վիճակներու անհաւասարութեան , չարերուն երջանկութեան եւ բարիներու թշուառութեան մասին տեղի ունեցած առարկութիւնք յոյժ սխալ են , եւ ընդդէմ աստուածային Նախախնամութեան : Այս խնդրոց մէջ մեր տեսութիւնք յոյժ անկատար են : Յանդգնութիւն է Նախախնամութեան գործքերը քննադատելը : Նոյնչ որ ըրած է եւ կընէ , բարի է , նոյն իսկ չարիքն՝ որ թոյլ կուտայ մեր մեծագոյն բարւոյն համար : Ուստի օրհնելով զբարերար Նախախնամութիւնը ջանամք մեր վիճակին պարտաւորութեանց հաւատարիմ լինել , որով միայն կարելի է երջանկութիւն թէ ի հանդերձեալն :

8.

ՆՈՒԻԻՐԱԿՈՒԹԻՒՆ

Նուիրակ անունը նուէրէն է , եւ նուէր առանողն եւ նուէր բերողն հաւասար կերպով նուիրակ կարող են կոչուիլ , թէ եւ տուածը լինի հոգեւոր եւ առածը լինի մարմնաւոր , վասն զի ըստ Առաքելոյն կարող են ասել . « Եթէ մեք ի ձեզ զհոգեւորսն սերմանեցաք , մեծ ի՞նչէ , եթէ ի ձէնչ զմարմնաւորսդ հնձիցեմք » :

Սակայն ոչ միշտ նուիրակներու գործունէութեան մէջ կը

ձշմարտուի այդ պայմանը։ Նուիրակներ կը յդուին ստէպ նաեւ խնդիրներ լուծելու, երկապառակութիւններ խաղաղացնելու, գժուարութիւններ հարթելու, տեղեկութիւններ հաւաքելու, օգնութիւններ հասցնելու, պատիւներ եւ պարգեւներ մատուցանելու, եւ այլ չատ տեսող գործողութիւններ կատարելու, որոց մէջ միշտ ջշմարտուիր նուէր առնելու պայմանը։ Նուիրակութիւնն այդ կերպով կը նոյնանայ դեսպանութեան, հրաւիրակութեան եւ պատգամաւորութեան պաշտօններու հետ, որոնք չատ կարեւոր՝ մանաւանդ թէ անհրաժեշտ են ամեն կազմակերպեալ ընկերութեանց վարչական մեքենային ամրողացման համար։

Մեր Ա. Եկեղեցին նուիրակութեան դրութիւնը ունէր, եւ ունէր զայն խոր ամեն աստիճաններուն մէջ, պարզ վանահայրերու եւ առաջնորդներու նուիրակներէն սկսելով մինչեւ գերագոյն կաթուղիկոսի նուիրակները։ Եւ որչափ մեք գիտեմք, Եկեղեցւոյ մէջ նոր կանոն չէ հաստատուած որ խափանէ նուիրակութիւնը, ուստի համարձակօրէն կարող եմք ասել, թէ ինչ որ ունէր յառաջ, ունի եւ այժմիկ։ Բայց որչափ ստոյգ է այդ բանը ընդհանուր կերպով, նոյնչափ եւս գործնական կերպով չհաստատուիր, զի մեր օրերուն մէջ չեմք տեսներ նուիրակներու շրջիւը, չեմք լսեր նուիրակներու անունները։ Ամենանոր սովորութիւնը գրեթէ մոռցնել կը ջանոյ նախնեաց սովորութիւնը, եւ խափանել նուիրակութեան դրութիւնը։ Ամենանոր կոչեցինք այդ սովորութիւնը, վասն զի գեռ կենդանի են անոնք, որք ականատես վկայներ են կաթողիկոսական նուիրակներուն ամեն կոչմ շրջելուն։

Այդ ամենանոր սովորութեան առթական պատճառներ կը սեպուին հետեւեալները։

Արտաքին յարաքերութեանց մէջ չփումներ չյարուցանել։
Եկեղեցական հովուաց պաշտօնավարութեան գժուարութիւններ չպատճառել։

Նուիրակաց նիւթական եւ վարչական գործունէութեան արդիւնքը ուրիշ ձեւերով լրացնել։

Նուիրակութեանց նիւթական մասին մէջ նշանաւոր արդիւնքներ չտեսնել։

Եւ գուցէ, — նուիրակութեան պաշտօն վարելու համար, տեղեաց եւ ժամանակաց պահանջներու յարմար ընտրելիներ չգտնել:

Այդ պատճառները թեթեւ չեն, եւ ամեն մարդ կը խոստովանի անոնց զօրութիւնն ու ազդեցութիւնը։ Սակայն տարբեր է զանցառութիւններ արդարացնելու բաւական զօրութիւնը, եւ տարբեր է օրէնք մը խափանելու բաւական զօրութիւնը։

Մեր կարողութենէն եւ չափէն վեր է բարձրագոյն իշխանութեան վրայ զանցառութեան մեղադրանք դնել, ուստի եւ ոչ իսկ զանցառութեան կէտին վրայ խօսիլ կը յանդգնիմք, սակայն օրէնքներու վրայ ընդհանրապէս խօսիլ ներեալ է ամեն նախանձայոց անձի։ Փութանք ուրեմն խօսքերնիս օրէնքին վրայ ամփոփել։

Առաջին խնդիրը որ կը ներկայանայ մեր մտքին՝ այն է, թէ վերոյիշեալ պատճառները բաւական են արդեօք օրէնք մը խափանել։ — Ո՞չ երբէք։ Այդ է մեր պատասխանը։

Ամեն օրէնք իրեն հետ դժուարութիւններ ունի, եւ երբեմն այդ դժուարութիւններ աւելի կը շատնան։ Եւ եթէ յիշածներնուս տեսակէն դժուարութիւններ բաւական լինէին օրէնք խափանելու, աշխարհքին վրայ օրէնք չէր մնար, ամենքը կը խափանուէին եւ կը դադարէին։ Դժուարութիւններ երբէք բացարձակ բաներ չեն, այլ տեսակ տեսակ պարագաներէն կախում ունին, եւ այդ պարագաներն՝ երբեմն իրենք կը փոխուին, եւ երբեմն փոփոխուելու ընդունակ են։ մանաւանդ թէ մարդկային հանճարն շատ ճարտար միջոցներ ունի որակ, քանակ, տեսակ, ճաշակ եւ ժամանակ այլայլելով միեւնոյն գործը կատարել եւ դժուարութիւններէ խուսափել։ Իսկ ուր պատճառները դժուարութեանց տեսակէն չեն, այլ կերպով մը փոխանակութեան եւ բաւականութեան տեսակէն են, այն ժամանակ եւս հարկ է քննել թէ արդիւնքները ի՞նչ համեմատութեան մէջ են։

Արդ՝ մեր յիշած պատճառներէն, արտաքին յարաբերութիւնները կարող են պարզուիլ՝ նուիրակութեանց նպատակին վրայ յատուկ եւ անկեղծ բացարձութեամբ։ Իսկ եկե-

զեցական պաշտօնավարութիւնները կը պաշտպանուին՝ նուիրակութեանց իրաւասութեան եւ տեւողութեան սահմանափակութեամբ։ Եւ այդ երկուքն են բուն դժուարութիւնները։ Նուիրակութեանց արդիւնքը ուրիշ ձեւերով լրացնելու պատճառը, թղթակցութեանց եւ տեսակ տեսակ հաղորդակցութեանց միջոցներն են։ սակայն ովզ չտեսներ որ նուիրակաց գործը եւ նամակաց գործը՝ այնչափ տարրեր են իրարմէ, որչափ կենդանին անցրունչն։ Նուիրակութեանց նիւթական արդիւնքին նուազիլը, ոչ միայն պատճառ չէ բարյական արդիւնքը արհամարհելու, այլ եւ բոլորովին խափանելը՝ նիւթական արդիւնքին խալառ կորուստը կը նշանակէ, եւ բնաւ յարմար չէ ընդհանուր շահագիտութեան սկզբունքին՝ որ կասէ թէ լաւ է ինչ քան ոչինչ։ Վերջապէս ընտրելեաց պակասութիւնը յարաբերական միայն է, զի բացարձակ կերպով չէ կարող հաստատուիլ. եւ միւս կողմանէ ուրիշ հետեւութիւն չէ կարող քաղուիլ անտի, բայց եթէ յարմար ընտրելիներ պատրաստելու յատուկ հոգատարութիւն ունենալ։

Նուիրակութեանց մասին երկրորդ խնդիրն է, թէ աշխարհիս ներկայ դրից եւ պարագայից մէջ նուիրակութիւններ կարող են արդեօք օգտակար լինել։ — Անշուշտ։ Այս է մեր կարծիքը։

Երբ ներկայ դարը կարծես հաղորդակցութեանց ոգւով վառուած, իւր ամեն ջանքը յարաբերութիւններ շատցնելու, ամբողջացնելու, կարգադրելու եւ կանոնաւորելու վրայ դրած է, եւ բոլոր իւր ակնկալութիւնը այդ աշխատանքին արդիւնաւորուելն կալասէ, կատարեալ ապիկարութեան կնիքը ճակատիս ընդունելու արժանի կը լինէինք, եթէ տարբեր կարծիք մը ունենայինք։ Բայց ինչ որ ներկայ դարը իրը նոր գիւտ կը մշակէ, այն՝ մեր Եկեղեցւոյն հնագարեան աւանդութիւնն է, որ երբ հաղորդակցութեանց միջոցներն աղքատ էին եւ տկար, նուիրակութեանց դրութեամբ կատարելագործեց զայնս։ Կատարելագործեց ըսի, վասն զի միայն այդ չէ մեր Եկեղեցւոյն սեփական եւ հաղորդակցութեանց նպատակին ծառայող միջոցը։ Մեր Սուրբ

Եկեղեցւոյն նախնական եւ առաքելաւանդ օրէնքներէն մին է, եպիսկոպոսական ձեռնադրութեան՝ միայն կաթողիկոսական Աթոռէն չնորհաբաշխուիլն . եւ նոյն օրէնքներէն միւսն է Սրբազյս Միւռունի օրհնութեան ու բաշխման միայն կաթողիկոսական Աթոռէն կատարուիլը . մինչ ուրիշ եկեղեցիներու մէջ ամեն երեք եպիսկոպոս՝ եպիսկոպոս կը ձեռնադրէ, եւ ամեն եպիսկոպոս միւռուն կօրհնէ: Մեր առաքելաւանդ օրէնքները իրենց վսեմ կերպարանքին հետ ունին եւ հաղորդակցութեանց միջոցները առատացնելու եւ ամրացնելու յատկութիւնը: Այդ օրէնքներուն լրումն է նուիրակութեանց դրութիւնը:

Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ սրբազան կանոնաց աստուածիմաստ վսեմութիւնը, իրեւ պայծառ ճառագայթ արեգակնարար կը փայլի: Ճնար Է արդեօք այնչափ կոյր լինել, որ ըրկամենամք տեսնել զայն ու ճանաչել. հնար Է արդեօք այնչափ յամառ լինել, որ կամենամք անարգել զայն ու խափանել:

Թղթատարութիւնք եւ հեռագրութիւնք ստոյգ է որ հաղորդակցութեանց միջոցներ շատցուցին, սակայն քաղաքական յառաջադէմ աշխարհի մէջ, այդ միջոցները ոչ թէ չխափանեցին գեսպանութիւնները եւ պատգամաւորութիւնները, այլ եւ անհամեմատ շատցուցին: Ինչպէս ուրեմն կարենամք կարծել թէ մեր Եկեղեցւոյն հնադարեան նուիրակութիւնք այլ եւս անօգուտ լինին:

Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյն ամենափառաւոր էջերէն մին եւ ամենարդիւնաւոր միջոցներէն մին նուիրակութիւններն են եղած: Գաղթած եւ ցրուած ժողովուրդներ նուիրակներու տեսովն զօրացած, նոցա օրհնութեամբն միմիթարուած, էջմիածնի Սրբութեանց անունովն ոգեւորուած, Սրբազյս Միւռունի չնորհիւ նուիրագործուած, կարող եղած են յաղթել լեռնակուտակ տառապանաց եւ անտանելի հալածանաց: Անոնց չնորհիւն է որ հեռաւոր երկիրներու մէջ՝ սրտով մօտաւոր Հայեր են մնացած: Ուր նուիրակաց այցելութիւնն դադարած է, Եկեղեցւոյ սէրն սկսած է թուլանալ, հետեւապէս նեղութեանց եւ հալածանաց դէմ Հայը սկսած է տը-

կարանալ, եւ նոր զօրութիւն չհասնելով, տկարութիւնը ողարտութեան է հասած։ Այսպէս Հայը նախ Եկեղեցին է թողած, յետոյ լեզուն է փոխած, վերջէն ազգէն է ելած, եւ Հայը հայութեան համար մշտապէս եւ վերջնապէս է կորած։

Նուիրակը՝ գացած տեղերուն ճիշտ տեղեկութիւնները հաւաքելով, պարագայները կը լուսաւ, ոգին ուսումնասիրելով, պէտքերը լսելով, դարմանները խմանալով, կաթողիկոսին մօստ կը դառնայ։ Հայրապետին սիրող չէ կարող անտարբեր մնալ իրեն հասած տեղեկութեանց դիմաց, եւ ինչ եւ ինչպէս եւ ինչչափ որ պարագայները իրեն ներեն, ներքին եւ արտաքին, հոգեկան եւ նիւթական տնօրինութիւններ չէ կարող խնայել։ Այդ է գործոյն բնական ընթացքը։ Եթէ կաթուղիկոսներ միշտ կրցած չեն արտաքինն ու նիւթականը մատակարարել, սակայն գոնեա ներքինն ու հոգեկանը ու եկեղեցականը չեն զլացած։ Եւ այս ալ քիչ չէ զի ոչ թէ միայն աղնուագոյն մասն է, այլ եւ մեր արտաքնոյն եւ ազգայնոյն նախապատճառ եւ նախասկիզբն է։

Կոստանդնուպոլսոյ Պատրիարքութեան պատմութիւնն միայն բաւական է նուիրակութեանց փառքը անմահացնել, յայտնի ցուցնելով թէ քանի տագնապներ նուիրակութեանց շնորհիւ խաղաղացան, քանի ընտրելագոյն պատրիարքներ նուիրակներու մէջէն առնուեցան, եւ քանի անդամ կաթողիկոսներ հարկին ծանրացած ժամուն՝ անձամբ ալ գործին գլուխը հասան։ Եթէ եւ նուիրակաց ումանց վրայ փառասիրական ձգտումներ երեւցան, սակայն քանի մի սեւ գիծեր չեն կարող շատ մը փայլուն էջերը նսեմացնել։ Եւ այն ալ վերագրուելու է յաւէտ ժամանակին պարագայից, յորումիրաւասութեանց սահմաններ որոշ չին հասկացուած, եւ օտար միջամտութիւններ ազատաբար կը գործէին։ մինչ այժմ հեռացած են այդպիսի վտանգներ՝ արգէն ստացուած կարգագրութիւններով, եւ աւելի եւս կը հեռանան, եթէ հարկ լինի մոտագրութիւն դարձնել։

Դուցէ ոք մտաքերէ, թէ մեք ստէպ նուիրակութեանց անունը կրկնելով, եւ նուիրակութեանց զանազան օգուտները

յիշելով, կը քաջուիմք խօսիլ այն նիւթական արդեանց վրայ՝ զոր կաթողիկոսութիւնն կը նդունէր ժողովրդենէ հաւաքուածնուէրներով: Այդ կէտն եւս պարզեմք, որ անուղղակի մասածութեանց առիթ չժողուամք:

Ոչ ազգը իւր նուէրը իւր Մայր Աթոռոյն զլացողն է, եւ ոչ ալ իւր ազգը պատուած կամ պաշտպանած կարող է սեպուիլ նա, որ կաշխատի ազգը այդ նուէրէն հեռացնել: Մայր Աթոռոյն տրուելու նուէրը ոչ հարկ է եւ ոչ բաժ, եւ ոչ ալ ծանր եւ աւերիչ գումար կարող է լինել: Ո՞չ ապաքէն ամեն Հայ քրիստոնեայ պարտաւորութիւն կզգայ պահել պահպանել իւր գիւղի կամ քաղաքի եկեղեցին, իւր ծուխի կամ թաղի քահանայն, իւր հաւատքին ծէսն ու պաշտօնը: Ո՞վ կարող է ասել թէ այդ պարտաւորութիւնը չտարածուիր մինչեւ Մայր Աթոռն ու Մայր Եկեղեցին ու Հայր պաշտօնեայն:

Դարձեալ թնչ կարող է լինել իւրաքանչիւր Հայ քրիստոնէին Մայր Աթոռոյն տալիք նուէրը: Ստոյդ որ գանձեր ու գումարներ չեն կարող լինել, այլ եթէ լումաներ եւ դանկեր եւս լինին, — կամ նոր բառեր գործածել ուզելով — եթէ կոսէկներ եւ փարաներ եւս լինին, բաւական են նուիրական պարտաւորութիւն մը լրացնելու, եւ նուիրական արդիւնք մը ունենալու: իսկ այսպիսի չնչին փողեր ոչ Հայ ազգը կը կործ անեն եւ ոչ Հայ ազգայինները:

Դարձեալ, ո՞վ պիտի պահէ ու պահպանէ մեր Մայր Աթոռը: Արդեօք օտաղիք թէ թշնամիք: Ո՞չ ապաքէն իւր զաւակները: — Որո՞ւն է Մայր Աթոռոյն պայծառութեան պարծանքը: Արդեօք օտարին թէ թշնամոյն: Ո՞չ ապաքէն իւր զաւակներուն: — Որո՞ւն է Մայր Աթոռոյն բարգաւաճման օգուտը: Արդեօք օտարին թէ թշնամոյն: Ո՞չ ապաքէն իւր զաւակներուն: — Ի՞նչ ուրեմն վսաս որ նուիրակութեանց նիւթական արդիւնքով Մայր Աթոռն բարգաւաճի, պայծառանայ եւ պահպանուի: Ով որ հարուստ հայր ունի, նա երջանիկ զաւակ կը սեպուի. ո՞վ որ դոյզն զոհողութեամբ մեծ արդիւնք պատրաստել գիտէ, նա խելացի անձ կը սեպուի: Հայ ազգին իղձն տարբեր չէ կարող լինել, եւ տարբեր է չեմք կարող ասել, երբ կը տեսնեմք, որ թէեւ նուիրակներ չեն շրջիր:

այլ գանձանակներ կը հաստատուին ի նպաստ Մայր Աթոռոյ ։
 Վերջապէս մարդկային սրտին փափուկ թելերը զննողներ
 կը վկայեն, թէ մարդ աւելի զգայուն, աւելի սիրող եւ աւելի
 հետեւող է այն առարկային վրայ, որուն իրմէ բան մը կ'անցնի,
 եւ կը վկայեն եւս որ այդ անցումին մէջ աւելի զօրաւոր է բա-
 րոյական եւ կամաւոր ներգործութեամբ անցած բան մը, քան
 թէ պարզապէս բնական գործողութեամբ անցած բան մը։ Մեք
 աւելի կը սիրեմք այն ծառը՝ որուն համար աւելի աշխատանք
 քաշած եմք, այն առարկայն՝ որուն համար աւելի գին վճարած
 եմք, այն իրը՝ որուն համար աւելի զոհողութիւն արած եմք,
 այն անձը՝ որուն համար աւելի փոյթ ու չանք ունեցած եմք։
 Այնպէս որ կարող եմք ասել, թէ բանի մը վրայ սէր զար-
 թուցանելու եւ սէր շատցնելու միակ պայմանը, նոյն բանին
 վրայ ծախս կամ աշխատանք ունենալն է։ Այն առարկայն
 որուն համար ոչ ծախս եմք ունեցած եւ ոչ աշխատանք,
 մեզի համար բոլորովին անտարբեր է։ Այդ սկզբունքի զօ-
 րութեամբ կարող եմք հաստատել, թէ Մայր Աթոռն ու Մայր
 Եկեղեցին, Հայրապետութիւնն ու Ազգութիւնը, ազգային
 փառքն ու յառաջադիմութիւնը, բոլորովին անտարբեր բա-
 ներ կը մնան մեզի, եթէ անոնց համար ոչ կաթիլ մը քրտինք
 կը թափեմք եւ ոչ ստակ մը փող կուտամք։ Այնպէս որ այն
 նիւթական նուէրը զոր ամեն Հայ քրիստոնեայ կուտայ իւր
 Եկեղեցւոյն, փոխադարձաբար նորա սրտին մէջ, իւր Եկեղեց-
 ւոյն եւ հետեւաբար իւր ազգին սէրը կը բորբռքէ։ Եւ մեք
 եթէ կը բաղձամք որ ամեն Հայ Եկեղեցասէր եւ ազգասէր
 լինի, պէտք է որ զայն Եկեղեցւոյ եւ ազգի համար նուէր
 մը տալու յորդորեմք. վասն զի տալէն յետոյ ինքն ինքնա-
 բերաբար կսկսի Եկեղեցւոյ եւ ազգի գործերուն վրայ մտա-
 դիր եւ համակիր աչքով նայիլ։

Նուիրակութեանց վրայ խօսքերնիս չվերջացուցած, հարկ
 կը սեպեմք յիշատակել, թէ նուիրակութիւնք հաւասարապէս
 օգտակար են թէ հեռաւոր եւ թէ մօտաւոր աշխարհաց, թէ
 բարեկարգ եւ թէ անկարգ վիճակաց, եւ թէ բազմահայ եւ
 թէ սակաւահայ տեղեաց համար։ Այլ որովհետեւ բժիշկ ա-
 ւելի հիւանդաց պէտք է քան ողջոց, եւ օգնութիւն աւելի

տկարաց պէտք է քան կարողաց, անոր համար յատուկ մտադրութեան արժանի են Պարսկաստանի եւ Հնդկաստանի եւ Ճենաստանի կողմերը եղող Հայերը, մասնաւոր հոգատարութեան կարօտ են Ռումանիոյ ե Բուլղարիոյ եւ Մակեդոնիոյ մէջ գտնուողները, առանձին հսկողութեան արժանի են Կիլիկիոյ եւ Աղթամարայ սահմանաց մէջ բնակողները։ Մընացեալներն ալ, թէ Թուրքիոյ եւ թէ Ռուսիոյ Հայերը արժանի են Հայրապետական Գահուն մանրազնին գիտակցութեան եւ ասպարէզ են օգտաշատ նուիրակութեանց, վասն զի չկայ տեղ մը, չկայ անկիւն մը, ուստի գանգատանաց կամ բոլոքոյ կամ հեծեծանաց ձայներ չլսուին, եւ ում յատուկ մտադրութիւն դարձնել հարկ չլինի։

Այժմեան գործածուած միջոցները փորձառութեամբ կը տեսնեմք որ բաւական չեն լինիր, զօրաւոր միջոց մը նախնիքներէն աւանդուած եւ յաջողութեամբ գործածուած՝ մեզի պատրաստ է։ Այդ միջոցը մեր պէտքերուն դարմանն է, մեր յարաբերութեանց ամրապնդուելուն միջնորդն է, մեր միութիւնը զօրացնելու պատճառն է։ իսկ միութիւնը ոչ թէ բարութեանց աղբիւրն է միայն, այլ մանաւանդ թէ ինքն բարութիւնն է։ Մեք կը բաղձամք այդ միջոցը նորոգուած տեսնել եւ ցնծութեամբ գոչել. «Իբրեւ զի գեղեցիկ են ոտք աւետարանչացն իտաղաղութեան եւ աւետարանչացն բարութեան»։

(Ոքարաստ)

ՄԱՂԱՔԻԱ. ԵՊԻՍԿՈՊՈՍ ՕՐՄԱՆԵԱՆ



Ա. Զ Գ Ա Յ Ի Ն

Երէկ Ազգ. Կեդր. Վարչութեան Նորընտիր կրօն. Ժողով ընդ նախագահութեամբ Ա.մեն. Ս. Պատրիարք Հօր գումարելով կազմեց իւր Դիւանը հետեւեալ կերպիւ.

Գեր. Տ. Խորէն Ս. Արքեպիս. Նար-պէյ Ա. Ատենապետ

» » Սիմէոն » Սէֆէրեան Բ. »

Արժ. » Յովհաննէս Ծ. Վր. Արշարունի Ա. Ատենապիր

» » Տաճատ » Ուկանեան Բ. »

Ժողովն յետ աղօթից՝ խորհրդակցեցաւ թէ ի՞նչ միջոցներու գործադրութեամբ կարելի է դարման տանել այն հոգեւոր ծանր վտանգին, զոր գժբաղդաբար կը կրէ այսօր Հայաստանեայց եկեղեցին ու ազգն ի ձեռն արտաքին ուներքին, օտար եւ հայազգի մեքենայիշներու։ Եւ թէ ո՞ր խնդիրներն են, որք թէեւ զուտ ազգային են եւ կրօնական, այլ սակայն ցարդ անտես առնուած լինելավ՝ առկախ մնացած են։

Յետ խորհրդակցութեան որոշուեցաւ որ Դիւանն իւր քարտուղարաց հետ միանալով, ժողովոյ հետեւելի ընթացքը գծող Օրակարգ մը նախ պատրաստէ, եւ ապա մատուցանէ զայն ժողովոյ ի գիտութիւն եւ ի տնօրինութիւն։

Վ.

Խ Օ Ս Ն Ա Կ

Կը հրատարակուի ամէն Շաքար օր։

Տարեկան զինն է **30** դրւ։ **Եռամսնայն** **10** դրւ։ **Հասր** **20** փր։
Գիւղացի հանանայից **Տարեկան** բաժանորդազինն է **10** դրւ։

Գնարմունիկ կանխիկ են, դրօմարուղը եւս կ'ընդունուի։

Բաժանորդագրութեան համար դիմել առ Գանձապետն Խօսնակի

Տ. Ցովսէփ Վ. Այվազեան

Քարոզիչ ի Հայոցիս

Հանդիսիս վերաբերեալ գրուրինք ուղղել, Առ.

Խմբագրութիւն Խօսնակ Հանդիսի

Ի ՊԱՏԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՒ, ԳՈՒՄԱՐՈՒԹԻՒՆ

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վարչական Խորհրդոյն Կրօնական ժողովոյ

ՏՆՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՊԻՍ. ԴԻՄԱՔՍԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՍԼԵԱՆ

Զահմագիրլար, Ցակորբեան խան, Թիւ 10, 44, 42, 13

معارف عمومية نظارت جليلة سنك رخصته طبع أولغشدر